

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԹՈՒՂԹ ՊՈՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅՑՆ ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ

(ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱԽԱԳՈՎՈՒԹԻՒՆՆԱԲԻ)

Ա. Կորնթոս. — Կորնթոս՝ ուր Սուրբ Պողոս այցելեց և ուր հաստատեց եկեղեցին և սրուն ուղղած էր այս Թուղթը, նոր հիմարկութիւն մըն էր այն կին վաճառաշահ քաղաքին տեղւոյն վրայ ուր կը պատմուէին Սիսեփոսի և եկեղեցփոնի առասպեկները: Ան եղած է մայրաքաղաքը Սիրակուսայի և Կորկիրայի (այժմ Գորգով) հարուստ գաղթավայրերուն, համբաւաւոր իր վաճառականութեամբ, արուեստով, ճոխութեամբ և իր ծովային ուժով: Բ. գարուն Ն. Ք. երբ Հոռվմէացիք սկսան տարածուիլ զէպի արեւելք, Կորնթոս կեդրունատեղին էր նեչէական գաշնակութեան՝ որուն կը մանալցէր նաև Հոռվմէն պատգամաւրութիւնը մը: Անոր վաճառականական արդինանարութիւնը Հոռվմէական բանակին և պատգամաւրուներուն նախանձը զրգուց, այնպէս որ Լուկիոս Մումենոս Ն. Ք. 146-ին գրաւելէ ետք աւերակ գարձուց զայն և զլիսւոր գանձերն ալ Հոռվմ փոխարեց: Վաղաքը աւերակ մնաց գրեթէ 100 տարի, երբ Յուլիոս Կեսար վերաշնեց զայն և վերածեց Հոռվմէական գաղթավայրի մը՝ անոր բնակիչները Հոռվմէացի զեթերաններ էին, և լեզուն ալ լատիներէնը: Բայց շատ չանցած յոյն բնակիչները աւելի բազմացան, թէս քաղաքականապէս միշտ ենթակայ մնացին Հոռվմէացիներուն:

Քաղաքը իր բնական առաւելութիւններուն չնորիկ շուտով վերստացաւ իր անցեալի վաճառականական մեծ զիրքը: Հոգը բացի ծովուն եղերքը երկարող շերտէ մը անբարերե էր, այս իրողութիւնը միացած անոր նեղ պարանոցի մը վրայ գտնուելու առաւելութեան, պատճառ եւ զաւ որ նոր բնակիչներն ալ կիներուն պէս իրենց ապրուստ փնտուէին ծովուն վրայ:

Կորնթոս Ասիոյ և Խոտալիոյ միջեւ գտնուող ճամբռուն վրայ էր, պարանոցէն

իրենց գոյքերը փոխազրելով և նոյնիսկ իրենց նաւերը ցամաք հանելով՝ զաճառականները թէ կը կարճեցնէին Մալթայի գլուխին փոթորիկէն: Այսպէս, արտաքին յարաբերութիւններու շնորհիւ նոր գաղթավայրը շուտով սկսաւ ցուցադրել էին յոյն քաղաքի մը բոլոր յատկանիշերը: Ամենէն առաջ հաճոյքի քաղաքը մըն էր անիկա: աշխարհի ամենէն անբարոյական քաղաքը, Պոսիդոնի պաշտամունքը անդի տուած էր Կիրքի աստածածուինին՝ որ նման Սփեսոսի Արտեմիսին արեւելեան պաշտամունքը մըն էր ուր կը զիմէին բոլոր աշխարհի հաճոյասէրները: Կորնթացի մը հօմանիչ էր՝ հաճոյասէրի մը, և բեմերու վրայ կը ներկայացուէր արբեցողի դերով: Հոռվմէացուց Թուղթին հեթանոսութիւններու անութիւններու անելի ցանկը (Ա. 21-32) գրուած է Կորնթոսէն, և կը ներկայացնէ ժաղովուրդին բարոյական անկումը:

Անիկա առեւտրական քաղաքը մըն էր, Կորնթացիները իւրացուցած էին հաւասարականի մը թէ առաւելութիւնները: Մէկ կողմէն գործունեայ, փութաջն եւ ձեռներէց էին, միևն կողմէ գրամաէր, հեշտասէր, անձնահաճոյ եւ իրարու նկատմամբ՝ անվասահիլ:

Ան նաև մտաւորական կեդրոն մըն էր, յոյներ, նոյնիսկ իրենց փառքի օրերուն մէջ, հակամէտ էին պառակտումի և սիրահաք՝ վիճաքանութեանց, և անմիաբանութիւնն էր որ իրենց կործանման պատճառ եղաւ: Իրենց ազգային անկախութեան կորուստը մկեց զիրենք զքաղելու իմացական հարցերով: Այս գրութիւնը, մասնաւորապէս զարգացած էր Կորնթոսի մէջ, քաղաքը հարուստ է արուեստի ամէն տեսակ գործերով, ճարտասանութեան սրահներով, և իմաստափական գլացաներով: Եւ անտարակոյս այս բոլոր երեւոյթները պիտի ազգէին Կորնթոսի մէջ նոր հաստատուած եւ կեղեցիին կենցաղին և բարոյականին վրայ:

Այսպիսի բազմացել եւ բազմամարդ քաղաքի մը մէջ քրիստոնէական առաքելութիւնը գտաւ ոչ միայն հրեայ սինակուլը, որ իր կորիզը եղաւ եւ աստուածավախ յոյներու շրջանակ մը, որ իր լաւագոյն ատաղձը կազմեց, այլեւ չփում ունեցաւ անոնց հետ որոնք գործի բերումով

հսն կուգային և վերադարձին աւետարանը կը տարածէին իրենց քաղաքներուն մէջ։ Ահա այսպիսի քաղաքի մը մէջն էր որ Ս. Պօղոս Թեսաղոնիկէէն իր հավանելով մեկնումէն և Աթէնքի մէջ ունեցած իր պղտիկ յաջողութիւններէն ետքը կարող եղաւ հաստատել, ծաղկեալ և ազդեցիկ թէն խռովեալ և յաջումալից քրիստոնեայ հասարակութիւն մը։

Բ. Կուրերոսի նկեղեցին հաստառութիւնը — Կորնթոսի Եկեղեցին հաստատութեան մասին իրեն պատմական ծանօթութիւն ունինք Ս. Պուկասի տեղիկութիւնը Գործք Առաքելոցի ժի. գլուխին մէջ և քանի մը հարեւանցի տեղեկութիւններ Ս. Պօղոսի Թուղթերէն։ Առաքեալին կը հրամայուր հեռանալ Մակեդոնեայէն, իր ծրագրին գործադրութենէն առաջ։ Աթէնքի մէջ, Ծիրայի և Տիրոմիթէսի պատմուած պահուն պղտիկ յաջողութեամբ փորձած էր չափի նորադարձներ, Արիստագիփի մէջ՝ գտատաւորին առջև իր հրապարակային ջատագովականով։ Խաքէն Նիրա և Տիրոմիթէս հասած և կրկին մեկնած ըլլալով՝ վերջինս գէպի Թեսաղոնիկ և առաջինը հաւանաբար գէպի Փիլիպոպէ (Յմժ. Գործք ժի. 15-16, Ժի. 5), Ս. Պօղոս յառաջացան գէպի Կորնթոս ըստ իր սովորութեան նաևանդին մայրաքաղաքը վերածելով կերորն՝ իր առաքելական գործունէութեան։

Ան հոն եկաւ տիկար և յուսահատ հաւանաբար Մակեդոնեայի և Աթէնքի մէջ իր անյաջողութեան հետեւանքով, բայց ուրոշած էր աւետարանը քաղաքներուն մէջ։ Պօղոս առաքեալ իր յաջողութեան մեծ մասը կը պարտի անձնական բարեկամներ շինելու իր կարողութեան Կորնթոսի մէջ, ան ծանօթացաւ Ակիւզաս անուն հրեայի մը և անոր կոնջ՝ Պրիսկիպայի հետ, Ակիւզաս առաջական գործի բերումով Պօնտացի էր, բայց Հոռոմ հաստատուած և Հռովմէանպատակ։ Առանք իրենց իրենց առաքելու յամբորդութեան նամբորդութեան ընթացքին շինում առնեցած էին քրիստոնեաներու հետ և ընդունած քրիստոնէութիւնը։ Ս. Պօղոս հաստատուեցաւ Կորնթոսի մէջ, և հոն կեցաւ տասնընթէր ամիսներու շրջան մը և այդ միջոցին իր առաքելութեան գործը յառաջացաւ և տարածուեցաւ ըլլակայ քաղաքներուն մէջ ալ։ Բայց հրանենք ուրիշ միջոց չունենալով խափանելու առաքեալին գործունէութիւնը, դիմեցին Բգելինին, բայց ան մերժեց միջամուիխ ըլլալ կրօնական ինդիրներուն, և տառվ մարեցաւ հրեկից վրէժիներուն մէջ ալ։ Այս գէպեքերէն յիտոյ ուելի լուրջ հետեւանքներու տեղի չտալու համար ան մեկնեցաւ Կորնթոսէն տակաւին նորակազմ Եկեղեցին չհասցաւցած իր բաղացացած բարոյական բարձրութեան, իր մեկնելէն ետքը հաւանաբար երկներ նշանակեց Կորնթոսի Եկեղեցին համար (Ա. Կորնթ. 12 և 28)։

Անական մէջ թէ հրեկից և թէ հեթանոսաց։

Բայց երբ նիդա և Տիրոմիթէս վերադառն Մակեդոնիայէն, Ս. Պօղոս սկսաւ քաջալերուած խօսիլ, ոչ միայն փաստերով այլ նաև անձնական փորձառութիւններով և համոզաւմով թէ Ծիսուսն է իրենց ակնկալած Մեսիան, բայց ունկնդիրները չգոհանալով անոր վկայութիւններէն և բացարութիւններէն, սկսան նախատել Քրիստոսի անունը, նա իր պատզամը մերժելու ամբողջ պատասխանատուութիւնը անոնց քայլ գործից և ապագային հեթանոսներուն երթաւ թիւ գարողակեցն իր որոշումը յայտնեց։ Այսպէս ան գաղրեցաւ սինակոկին մէջ խօսելէ և վայլեց Տիրոս Յուստոսի մը ասպենականութիւնը, որուն տանը շատ մատէր սինակոկին, Յուստոս նոյն անձն է Ա. Կորնթ. Ա. 14 ին մէջ յիշուած Փայխօսին հետ, որ հոգմէացցի գաղթականներէն մէկն էր։

Եռուով անոնց միացան նաև Կրիստոսի անուն սինակոկին պաշտօնեայ մը և կամաց կամաց պղտիկ համայնք մը կազմուեցաւ գլխաւորաբար հեթանոսներէ։ Ս. Պօղոս հաստատուեցաւ Կորնթոսի մէջ, և հոն կեցաւ տասնընթէր ամիսներու շրջան մը և այդ միջոցին իր առաքելութեան գործը յառաջացաւ և տարածուեցաւ ըլլակայ քաղաքներուն մէջ ալ։ Բայց հրանենք ուրիշ միջոց չունենալով խափանելու առաքեալին գործունէութիւնը, դիմեցին Բգելինին, բայց ան մերժեց միջամուիխ ըլլալ կրօնական ինդիրներուն, և տառվ մարեցաւ հրեկից վրէժիներուն մէջ ալ։ Այս գէպեքերէն յիտոյ ուելի լուրջ հետեւանքներու տեղի չտալու համար ան մեկնեցաւ Կորնթոսէն տակաւին նորակազմ Եկեղեցին չհասցաւցած իր բաղացացած բարոյական բարձրութեան, իր մեկնելէն ետքը հաւանաբար երկներ նշանակեց Կորնթոսի Եկեղեցին համար (Ա. Կորնթ. 12 և 28)։

Ս. Պօղոս 52ի գարնան մեկնեցաւ գէպի երուաղէմ նորէն այդ կողմերը վերազառնալու յոյսով, իսկ Ակիւզաս և Պրիսկի կիղան ալ մեկնեցան գէպի Եփեսոս։ Ս. Պօղոսի Կորնթոսէն մեկնելէն ետքը հոն հասաւ քրիստոնեայ ուրիշ քարոզիչ մը, որ մեծապէս օգտակար եղաւ Եկեղեցին, թէն միւս կողմէ ալ երկպառակութեան նիւթ հայթայթեց։ Ան Ապողոսն էր զոր և կուկաս կը յիշէ Գործք Առաքելոցի ժի. 24

Կամարին մէջ։ Ան ծնունդով Աղեքասնա գրիտցի էր, Յիսուսի մասին տեղեակ էր, բայց ծանօթ էր միայն Յովհաննու մկրտութեան։ Առաջին անգամ Եփեսոս եկաւ և յարաբերութիւն մշակեց Ակիզասի և Պրիս կիլայի հետ որոնք ճոխացուցին Տիրոջ մաս սին իր առնեցած ծանօթութիւնը և մկրտելով՝ Կորնթոս զրկեցին յանձնարարական նաև մտկներով, որ մեծապէս զգտակար եղաւ թէ անոնց որոնք արդէն կը հաւատացին և միւս կողմէ ալ Ս. Գրոց իր ճարտար հրմառաթեամբ հրեաներու կ'ապացուցանք ի՞է Յիսուսն և սպասուած ճշմարիս Մեսիան։

Ապողու չի թուիր հակառակ քարու  
զամ ըլլալ Ս. Պօղոսի ուսուցած նշաբտուա  
թեան: Թուղթին մէջ առաքեալին ակնաբ-  
կած Ապողոսեան հօւսակցութիւնը առելի  
արդիւնք է: Ապողոսը Մտիկ ընդողներու  
միւսներէն լաւագոյն ծանօթութիւն մը  
ունենալու մարմաշին, քան Պօղոսի հա-  
կառակ քարոզութեան:

Հաւանական է, բայց ոչ սրաչ, թէ Ա. Պետրոս ալ այցելած ըլլայ Կորնթոս, այն բաժանումներու մէջ զոր Ս. Պողոս կը յիշէ կուսակցութիւն մըն ալ կար որ ինքզինքը Կենակեան կ'առուանէք, բայց ասիկան կրնաք ըլլալ ազգեցութիւնը այն խնդիրներուն ու ըսնք արդէն գոյսութիւն ունէին Անտիոքի և Գաղատից Ակենեցիներու մէջ (Դործք, Ժն. 1, Գաղ. Ա. 7): Այս անուակ այցելաթեան մը միակ ուղղակի ակնարկութիւնը կը գտնան Կորնթոսի եպիսկոպոս Դիրինիս սփոսի Հասօնի Եկեղեցւոյն ուղղուած նաև մակի մը մէջ աւր կ'ըսէ թէ Կորնթոսի Նկեա վեցին հրմուած է Պօղոսի և Պետրոսի ջանքերով որոնք երկութեան ալ նոյն բանն սորով ցեցուցին: Բայց ամփակարգ արձագանք մը եղած ըլլայ կը թուրի: Ա. Կորնթ. Ա. Գլուխին մէջ եղած ակնարկութեանը որ չաւ ալ վստահելի չէ: Արդարեւ, Կորնթոսի մէջ կար հրեաց ծագումով կարեւոր անձնանուրաթիւն մը, որ պատասխանատու էր հայակապօնական կուսակցութեան (Բ. Կորնթ. ԺԱ. 20), Ս. Պողոսի և Ս. Պետրոսի յաւրաբերաթեանց մասին ունեցած ծանօթութիւնը մեր կ'արգիլէ ընդունելու որ անոնք կուսակցութիւն կազմելու աստիճան իրաւուր հակառակ պիտի բարոցէին:

(Եարևակելի)

U, V, W

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

Ընդէ՞ր կայֆ աս զօրս  
ցերեկ դատարկֆ:  
ՄԱՍԹ. Ի.

Անդրագարձած է՞ք բնաւ ձեր քովի ի  
վեր ապրող այն բազմաթիւ մարդերուն,  
որոնց կեսնքը թէ իրենց՝ և թէ աշխարհի  
համար ոչ մէկ հւշանակութիւն ունի։ Մար-  
դեր որոնք կը թողուն որ անհութեան ծոցը  
հոսին իրենց մտածութեալը, սերերը, ու-  
ժերը, զերջապէս այն բոլոր կարելիու-  
թիւնները որոնք մարդուն են ու փոխա-  
դարձարար կրնան մարդկութեան ըլլալ։  
Մարդեր են ասոնք, ամէն ժամանակի պատ-  
կանող, որոնք չեն մտածած երրեք թէ  
ինչո՞ւ համար կ'ապրին ու թէ ինչ է մա-  
նաւանդ կեսնքի նպատակը։ Անոնք կը  
թողուն որ ասկին իրենց օրերը ժամանակի  
հոսանքին մէջ՝ առանց մտածելու աննաց  
արժէքին։ Անոնք ժամանակը կ'առնէ առ-  
անց ամժը, թարմութիւնը, գեղեցկութիւ-  
նը, ու օր մըն ալ երրամառւան շուքը փաէ  
իր շօշափելիք պատանքը անոնց մարմոյն  
վրայ, անոնք ոչինչ կ'սւնենան տալիք այս  
աշխարհին, զամանքի ոչինչ ուզած էին տու-  
նենալ և առնել այս կեանքնն։ Այդպիսին-  
ներուն մահուան կեցչատակը գուցէ հետ-  
անքով ըսէ. «Ընդէ՞ր կայք աստ զօրս ցե-  
րեկ զատարկք»։ Առ անոնք զուցէ պա-  
տասխաննեն աւետարանի տառակին անգօրծա-  
ներուն պէս, աջի ոչ ոք կալաւ զմեզ կ-  
մուծած։

Սահայն ոչ ոք կրնայ չքմիղել ինքս  
զինքը, ապասելով որ ուրիշներ մտածեն  
իր մաօին ու անօրինեն իր կեանքը Օրերն  
ու տարինելը որմնք մեկմէ իւրաքանչիւռ  
ըին են, ինչ կը թողուն իբր արժէք, իբր  
շօշափելի ու արժանի կտոր, մէկ խօսքով  
իբր բիւրեղացած ինչ, մեր մտածումեն  
բան, զգացամմերուն, և կեանքին, և  
եթէ մենք չունեցանք արժէքի այդ վըշս  
բանքներ և մեր մտածումերն ու զգացում  
ները անապատի հովին քշուող աւագի հաս  
տիկներու պէս հոսեցան անյատութեան  
ձոցը, պատճառ այն է որ մենք չհաւատա-  
ցնք մեզի և մեր արժէքներուն և ժառ  
դովիշէք զնշամբեալ կատար զի մի՛ ինչ